

# ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ

## ՎԱՐՔ ՄԱՇԹՈՅԻ

ՈՒՂՂԵԱԼ ԵՒ ԼՈՒՍԱՐԱՆԵԱԼ

### ՆԵՐԱՃՈՒՐԻՆԵ

Իր մեծագին բարեմասնութիւնները պիտի թուենք յետոյ միասմի:

Թէ ի՛նչ անտեղութիւններ ու ի՛նչ ծուռ հետեութիւններ ծնած են այսպիսի ուղիղ և լուսարանուած տղազրութեան մը չգոյութենէն՝ շատերու մէջէն գատենք մէկ քանի օրինակներ և ցոյց տանք:

1. Գարագաշեան Հայ այբուբէնքի գիտար կը հասկնայ իբր հասարակաց (ամբողջ Հայաստան աշխարհի) հոգը եղած «մանաւանդ կղերական գասուն, և տեղի ունեցած ժողովով եպիսկոպոսացն՝ հանդերձ Ստահաւ և Մեորոպա», նսեմացնելով այսպէս Մաշթոցի փառքը: Եւ ինչո՛ւ: Որովհետեւ կ'ըսէ Գարագաշեան՝ սխալ մէջբերումով Կորիւնէն «ժողովեցին (Սահակ և Մեորոպ) աշխարհանոց խորհուրդ»: Կարճ պարբերութեան մը մէջ կրկնակ սխալ: Տեսնենք Կորիւնի բուն ըսածը.

«Ապա երանէր նոցա (Մաշթոցի և Սահակայ) պարգեւական յամենաբարին Աստուծոյ՝ ժողովել գաշխարհահոգ խորհուրդն երանելի միաբանելոցն, և գիրսնշանագրոյ Հայաստան ազգին հասանել»: Արդ՝ եթէ Գարագաշեան «ժողովել» բառին հոս ճիշդ նշանակութիւնը իմացած ըլլար, երդ. գարու առաջին կէտին գրուածները խնամով աչքէ անցնելով, պիտի գիտնար թէ ժողովել հոս «ժողովեցին խորհուրդ, զուեանեցին խորհուրդ, ժողովք ըրին իմաստը չունի, այլ կը նշանակէ միաւորել, միացնել (տես Բիւզ. էջ 82. «Յերեւոյթ և աներեւոյթ իւրոյ զօրութեանցն ի միեւնոյն ժողովեալ»: Ազաթ. էջ 455 «վասն այնորիկ հրամայէ զի նախ ինքեանք իւրեանց մտօն առ միմեանս ժողովեցին, զի ուսցին զամենայն ազգացն ժողով ածել ի մի միաբանութիւն»: Ոսկեր. Մեկն. Մատթ. էջ 258, «զամենայն հարսհարեցաւ զի զմեզ ժողովեցէ», ուր խօսքը նախքան զպատարագ՝ «հաճել ընդ ըն-

կերն» միաբանելու վրայ է: Իսկ «աշխարհանոց» չի նշանակեր բնաւ «համաձայն աշխարհին (հասարակաց) հոգ եղած, այլ «գաշխարհ հոգացող», երկրին վրայ հոգատար խորհուրդ (միտք): Ուրեմն, ուղղելով այս երկու սխալները, վեր բերենք Կորիւնի պարբերութեան բուն միտքը, որուն մէջ մթութիւն չի մտար:

«Յետոյ ամենաբարի Աստուծէ անոնց (Սահակի և Մաշթոցի) պարգեւ կ'ելլէր՝ միաւորել երանելի համամիտներուն խորհուրդը, և Հայաստան ազգին այբուբենք (գիրսնշանագրոյ) հանդիպել, վիճակիլ (հասանել)» — գիւրաւ հասկանալի, թէեւ ոչ շատ քերականական: Բայց Կորիւնը ուսումնասիրողը պարտի գիտնալ թէ այս մեծահանձար գրողը՝ ինչպէս ամէն հանձար՝ չի դանդաղիր ոտնակոխ ընելու քերականական կանոն, և թէ Կորիւն այս մասին բոլորովին կը տարբերի իր ուսումնակիցէն Եզնիկէ, որ այնքան երկիրգած է և ժողովրդ քերականական ճշգրտութեան:

Ուրեմն երբ Կորիւնի այս պարբերութեան միտքը ուղիղ իմացուի, յօգս կը ցնդին եպիսկոպոսաց ժողով, հասարակաց հոգ և այլն սխալ ըմբռնումը և ծուռ հետեութիւնները:

2. Կորիւնի «խանգարեալ» հուշակուած ուրիշ մէկ հատուածէն դարձեալ վրիպական հետեութիւններ հանուած են: Ահաւասիկ հատուածը:

«Իսկ բարեացապարտին վահանայ, յանկարծահաս կենաց ամենեցուն լինէր, որ՝ աշխարհածնիւն՝ հայրենեաց սեպհական օրդի գտեալ՝ շնորհօքն Քրիստոսի Աստուծոյ մերոյ մերձատր կենակից վայելէր, և զի՛ ըստ օրինակի գրելոցս առ ի մէնջ՝ հարքըն ի կատարումն զարձան»:

Այս հատուածին իմաստը չհասկընալով էմին, Գարագաշ, և ուրիշ շատեր, հետեցուցած են թէ վահան Ամատունի յանկարծ մեռեր է. մինչդեռ յայտնի է թէ Կորիւն այս մատենիկը 444-5 զրած ըլլալով, վահան Ամատունիի մահը ծանուցած չէր կրնար ըլլալ այդ թուականին, քանի չէր կրնար ըլլալ այդ թուականին, քանի որ Եզնիկէն գիտենք թէ Կենշապուհ Հայաստան գալուն 448ին հազարապիտութեան պաշտօնէն հանեց զվահան, որ «իրքե զհայր վերակացու համարեալ էր աշխարհականաց քրիստոնէից», և թէ վահան

Ամատունի Վարդանանց ողորման ամբողջ տեւողութեան մէջ մեծ դեր կատարեց իբր Վասակի յայտնի հակառակորդը՝ ուխտապահ նախարարներու դասին մէջ:

«Յանկարծանաս» չի նշանակեր հոս բրնաւ յանկարծանաս վախճան, ինչպէս ամէնքը հասկցեր են, այլ յանկարծօրէն անկարծելի, անսպասելի կերպով հասնող (օգնական, պաշտպան, վերակացու, ինչպէս կը պատմէ Եղիշէ): Կորիւն ինքը գրած է «Տասանել նմա բովանդակ ի վերայ սահմանաց Սիւնեաց» (այսինքն Սիւնեաց աշխարհի վրայ բովանդակ այցելու, հոգատար, դարմանիչ ըլլալ): Տեւեարար այդ հատուածին իմաստն է. օրարեացապարտն Վահան Ամատունի օգնական պաշտպան երեւան կուգար այն ամենուն կեանքին, որոնք Հայաստան աշխարհի վերածնունդովը՝ հայրերուն (Սահակի և Մաշթոցի) սեպհական որդի (ծնունդ հոգեւոր) գտնուելով մերձաւոր (=ընտանի, տե՛ս Ազթ. էջ 219, «Առ սրբաբերութիւնն մերձաւոր եղևալ» նոյն էջ 203 «Աստուծոյ բարերարութեան արարչութեանն ընտանի և մերձաւոր լինիցի»), կը նշանակէ նաև օգնական տեսնողիկ Դ. թ. «մերձաւոր և զարմանիչ: կենակից (հոգեւոր ծննդեամբ կենակից) կը վայելէր յանձին Վահանայ, մանաւանդ որ ինչպէս գրեցինք, հայրերը (Սահակ Մաշթոց) «ի կատարունի դարձան» այսինքն վախճանեցան, որով պէտք կար անոնց տեղ ուրիշ հայրանման յանձանձիշի մը, վերակացուի մը, ինչպէս եղաւ Վահան արդարեւ «աշխարհականաց քրիստոնէից» ըստ Եղիշէի:

Ահա բուն իմաստը այս անլուծանելի հոչակուած հատուածին, որ թէպէտ քիչ մը մանուածոյ՝ ոչինչ ունի խանդարեալ, և հետի է անխմանալի ըլլալէ:

Դժբախտաբար Գարագաշ (Քննական Պատմ. Հատ. Բ. էջ 26) կը մոլորի, եզրակացնելով այս հատուածէն թէ «Կորիւն գրած է իւր պատմութիւն գինի պատերազմին Վարդանանց. զի գիտէ քահանայից հալածումն ի Տիգրան (մինչ Կորիւն միայն Յովհանի Տիգրան կոչուիլն և ազգի ազգի բանութեանց զէմ զնելն պատմած է) և «գմահ Վահանայ Ամատունոյ»: Գարագաշի մոլորման կը հետեւի նաև Բրօֆ. Ադոնց (Հ. Ամսօրեայ 1925 Յուլիս-Օգ.) ուրիշ, կը

ծնին բազմակերպ վրիպակներ. վրիպակ ժամանակագրական, վրիպական դատում Կորիւնեան հայերէնի երդ. գարու երկրորդ կէտին մէջ, յորում չէր կրնար ծագում ունենալ այդպիսի լեզու, փոխանակ առաջին կէտին, որուն միայն կը պատշաճի, վրիպական դատում Վասակ Սփրականի նկարագրին վրայ, և այլն, և այլն:

Բայց այս անմեղ հատուածին կրած գժրախտութիւնը չի վերջանար այս թիւրմացութեամբ: Ամէնէն մեծ գժրախտութիւնը՝ Ազաթանդեղոսի խմբագրողին ձեռքովն է կատարուած անոր վրայ, յառաջաբանին և վերջարանին մէջ: Ասնենք առաջինը, որուն մէջ բանաքաղը Կորիւնի Վահան Ամատունիի վրայ աւանդածը կը ջանայ պատշաճեցնել Տրդատի վրայ, փոխ բարեացապարտն Տրդատ (մտազիր ըլլալու է Կորիւնի յունածե Վահանայ տրականը, Տրդատ ուղղական ձեւի փոխելուն) յանկարծասա ապօրինակ ցամկալի (աւելաբանութիւն բանաքաղի, որ չհասկնալով յանկարծանար կամ վախճալով որ ուրիշ կարգացողները չհասկնան՝ այդ երկու բաները աւելցուցեր է, միտքը բացայայտ բնելու համար) ամենեցունցն լինէր որ աշխարհամոռնի (Կորիւնի աշխարհամոռնի գործիականը ամականի փոխեր է պարզելու համար) հայրենեաց որդի գտանէր չնորհօքն Աստուծոյ մերձաւոր կենաց (թերեւս զբշարիբի սխալ՝ ուղղելի կենակից ինչպէս Կորիւն ունի, բայց աւելի հաւանական է որ անհմուտ բանաքաղը կամաւ կենակիցը կենացի փոխեր է իբր թէ պարզելու համար, չհասկնալով Կորիւնի բաժնը թէ հոգեւոր վերստին ծննդեամբ է որ երկու հայրերուն հոգեւոր կենսի կենակից՝ կը վայելէին յանձին Վահանայ, և կարծեր է թէ մարմնաւոր կենաց վրայ է խօսքը, և զրկ է մերձաւոր կենաց) վայելէր: Գտնելի գրելով փոխանակ Կորիւնի զեւազ վայելիքի բանաքաղը կը ջնջէ պատճառարանական կապը երկու բաներուն մէջ. զի Կորիւնի բոկ ուզածն է հայրերուն որդի գտնուելով՝ է որ (հարանց ամաց ծնունդս) մերձաւոր կենակից կը վայելէին յանձին Վահանայ:

Կորիւնի հատուածին մեծ մասը այսպէս խաթարել է ետք, և «նայրնուս որդին անփոփոխ պահելով, որ Կորիւնի մէջ պատ-

չաճ է քանի որ երկու հայրերու Սահակի և Մաշթոցի վրայ է խօսքը, մինչ Ազաթանդեղոսի մէջ միայն մեկ աշխարհածընունդ հայր կայ, այն է Ս. Գրիգոր, ինքզինքը մատենելէ ետք, աւելի մեծ խաթարում մը կը գործէ, Կորիւնի հաստածին վերջին մասը, «և զի ըստ օրինակի գրելոցս առ ի մէնջ հարքն ի կատարումն դարձան» կը կարէ կ'անջատէ, և իմաստը բարոյի մը այլափոխելով (զիտու թեմ մը թէ անդիտութեամբ) յաջորդ նոր պարբերութեան, որուն հետ բնաւ կապ չունի՝ զբարոյ կը դնէ սապէս. «և արդ քանզի ըստ օրինակի գրելոցս առ ի մէնջ ոչ էթէ ի հին համբաւուց տեղեկացեալք մատենագրել» և այլն. («արդ» աւելցնելը յայտնի նշան է թէ զբնագրի սխալ չէ այս կարատումը և յաջորդին փակցուիլը, այլ բացայայտ միտք կայ՝ նոր պարբերութիւն մը սկսելու):

Այս ազճատումը յառաջարանին մէջ, իսկ աւելի ծանր տեսակը վերջարանին մէջ ուր (էջ 658) սապէս կը դնէ այդ կարում, անջատում մասը.


«և արդ քանզի ըստ օրինակի գրելոցս առ ի մէնջ ի կատարումն դարձուցից (ե՛րբ գրեց թէ ի կատարումն դարձնէ, և ի՛նչ է որ պիտի դարձնէ) ոչ էթէ ի հին համբաւուց տեղեկացեալ և մատենագրեալ դայս կարգեցաք»:

Այս այլանդակ փոփոխութեամբ Կորիւնի «հարքն ի կատարումն դարձան» վախճանեցան իմաստը կ'այլափոխուի «ի կատարումն դարձուցից» (հասարակ դրանքսել կ'ուզէ) աւարտելով: Արդեօք Ազաթանդեղոսի յառաջարանին ու վերջարանին այս անհմուտ, ապիկար խմբագրողը իրաւ չէր հասկըցած Կորիւնի «Հարքն ի կատարումն դարձան»ը, ինչպէս նոր ժամանակներու բանասէրներ չեն հասկցած: Սահայն բաւական ծանօթ է ընտելական է կատարումն բառին «մահ» նշանակութիւնը (Ղ. Փարպեցի «ակն ունելով նշխարաց սրբոց ի կատարումն նոցա» Ազաթ. «կամու եկն ի կատարումն»): «Պօր յիշատակի կատարման քո» Հանդստեան-Շարական և այլն) և «դատնայ ի կատարումն» կամ դատնայ ի հանդիստ ծանօթ ըլլալու էր Սաղմոսէն «Դարձ անձն իմ ի հող և ի հանդիստ քո (Ղազար Փարպեցիի մէջբերումով զԼ. ՄԷ). ուստի յայտնի է թէ «դարձն ի կատարումն» ուրիշ բան չի

նշանակեր էթէ ոչ վախճանեցան:

Ինչպէս բոնք, հասանական է թէ երգ. գարու առաջին կէտին մէջ գրուած «Վարք Մաշթոցին երկրորդ կէտին մէջ արդէն հասկնալու դժուարութիւններ կ'ընծայէր, այնպէս որ վերջնայէս պարզուած Կորիւն մը (Փոքր-Կորիւն կոչուածը) գրել պիտանի համարուցաւ: Ճիշդ նոյնպէս երգ. դարու առաջին կէտին մէջ գրուածին, «թուղթ Սահակայ առ Պրոկո» (435) պարզուած մէկ օրինակը մէջ բերել պէտք համարուեր է. երկու պարզումներն ալ ոչ առանց յապաւումներու, խաթարումներու, յաւելումներու, ինչ որ խիստ զգուշալի կ'ընէ անոնց գործածութիւնը: Օրինակ մը այս պարզուած գրութիւններու հետեւելու վտանգին, Սահակի թուղթը առ Պրոկո ունի «Հաստատեալք և զօրացեալք պահել զհաստատութիւն հաւատոյ գոր ի սկզբանէ ի ձեր ճըշմարիտ վարդապետութեանէր ընկալեալ առնէաք մի՛ պղտորութեամբ ընդունել. . . . և բնաւ ամենեւին չընդունել զուր կորստական մոլորութեանս (այսինքն չէինք տար պղտորում ընդունել, և այլն): 2. Սարգիսեան (Ազաթ. էջ 254) հետեւելով պարզուած օրինակին, առնեալ կը փոխէ ունեալի, և սխալ կէտագրութեամբ կը կցէ, «ծանդակ կուտայ նախընթաց ընկալեալի, կարդալով «ի ձեր ճշմարիտ վարդապետութենէր ընկալեալ ունէաք՝ մի՛ պղտորութեամբ ընդունել, և այլն»: Սակայն մի՛ ընդունել առանձին չի կրնար մնալ, պէտք ունի բայի մը, առնեալին, առնեալ մի՛ ընդունել, ինչպէս քիչ մը վարք ունի «Յղեցաք. . . մի՛ լսել»: Յետոյ, Սահակ իրեն համար չէ որ յանձն կ'անէ իր հաւատոյ հաստատութիւնը չը պղտորել, այլ իր ժողովուրդին հաւատոյ հաստատութիւնը չը պղտորել տալ կը խոստանայ, «և յամենայն տեղիս որ շուրջ գմեօք ընակեալ են»: Առնել «ծանդակ բառով անշոքական բայ կազմել գործածական է մանաւանդ երգ. գարու առաջին կէտի գրուածներուն, (ինչպէս Յճխալում. Ազաթ. և այլն). մէկ օրինակ կը յիշենք Սահակի կանոնէն Յաղագս Քորեպիսկոպոսաց, «զիւրագոյն առնի ամել յուզութիւն»): Նաեւ Բիւդ. Ե. ԽԳ. էջ 251, լեւ նախ երթայց լրտեսեցից, և զձեզ տարեալ արարից ի վերայ»:

Ազաթանդեղոսի յառաջարանը և վեր-



ջարանը խմբագրողը բազմաթիւ անճարակ բանաբաղութիւններ, կարկտաններ ըրած է, զորս յետոյ մի առ մի պիտի նշանակենք. բայց այժմէն պէտք է ամենաուժգին բողոք բարձրացնենք Հ. Սարգիսեանի վճռին դէմ թէ՛ սոչ Ազաթանգեղ եղած է Կորեան բանաբաղ, և ոչ զԿորիւն ուղղակի բանաբաղ համարելու ենք Ազաթանգեղայ, այլ նա ինքն է Կորիւն բանաբաղ ինքեան (Հ. Սարգիսեան Ազաթ. էջ 209): Ասկէ աւելի ծանր թշնամանք չէր կրնար գրուիլ այդ մեծ հանճարին Կորիւնի, համարիլ թէ իրեն պէտ հայ լեզուին տիրող, իշխանարար վարուող, նորակերտող, բուսեղծական, առատարուխ, յորդարան մասնագիր մը յանկարծ այնքան պիտի չըքառէր որ իր մէկ գործին մէջ անգամ մը ըսածը ուրիշ տեղ մը կրկնել պիտի զիջանէր, և այդ ալ խեղելով, կտրատելով, կարկտելով, անճարակորէն մէկու մը վրայ ըսածը յետոյ տարբեր անձի մը նուազ պատշաճութեամբ կամ բոլորովին յանդէպս յարմարցնելով: Վարպետ արուեստաւոր մը երբեք չի կրկնէր ինքզինքը նոյնութեամբ, անփոփոխ, առանց իր կրկնութեան մէջ իսկ նորոգ բան մը մտցնելու: Կ'ուզէ՞ք օրինակ Կորիւնի կրկնելու եղանակին: Տեսէք ինչ կերպով կ'ընէ առ մեծ վարպետը Վարք Մաշթոցիի մէջ. «Ան Աստուած կանխէին վասն ամենայն ողոնց ֆրիստասքեր փրկութեան հասանելոյ» Ազաթանգեղոսի մէջ (Ընդրձկ. Վրդպատն. Ս. Գրիգորի) «որով և աստուածազիր ժամանակն մերձեալ կայր ամենայն ումն ֆրիստասուր փրկութեանն հասեալ»: Վարք Մաշթոցի «արկանէր ի բովս վարդապետութեան» (Ազաթ. Ընդրձկ. Վրդ. պատն.) «Արկանելոյ զձեզ ի բովս խրսուս նմանսր զիսուքեան աստուածագիտ վարդապետքեանն» (էջ 548):

Բոլորովին անընդունելի է ուրեմն Հ. Սարգիսեանի հաւաստումը (նոյն էջ 115) թէ Ազաթանգեղայ գրոց մէջ (Յառաջարանէն, «Իարձ փրկութեան»էն, Վերջարանէն մէջը երումներ ընելէ յետոյ) արդէն կը գտնուէին բոլոր վերոյիշեալ հաստուածներն, որոց մասին է խնդիրս, բազում ամօք իսկ (!) յառաջ քան զգրութիւն պատմութեան Ս. Մեսրոպայ ի ձեռն Կորեան, և թէ Կորիւն անտի առաւ ապա, ոչ իբրև օտարին ինչ, այլ իբրև իւր ինչ սեփական,

և ներմուծեց իւր կրկատրութեան մէջ մասնաւոր իմն նպատակաւ (!)»: Նաև (նոյն էջ 117) «ի խմբագրելն զգիրս Ազաթանգեղայ նա ինքն յորինեց զՅառաջարանն և զՎերջարան». դարձեալ «Կորիւն թէ Ազաթանգեղոսէն և թէ Բերգանգէն հայերէն թարգմանութեամբ օգտուած է (էջ 116)»: Դիտելի է որ Հ. Սարգիսեան բնաւ որոշում չդնէր թէ Ազաթանգեղոսի ո՞ր մասը թարգմանածոյ է և ո՞րը չէ:

Մանչեսթր ԳԱՌՆԻԿ ՅԸՆՏԸԳԻԵԱՆ

**Պ Ա Տ Մ Ա Կ Ա Ն**

**ԷԼ-ՊԻՐԷՀ ԳԻՒՂԻ ՇԱՅՈՑ ԵԿԵՂԵՑԻՆ ԵՐՈՒՍԱՂԷՍԻ ՃԱՆԱՊԱՐԻՆ ՎՐԱՅ**

1. Ո՞ւր է էլ Պիրէհ.

Էլ-Պիրէհ նապուսի ճամբուն վրայ. երուսաղէմէն, դէպի հրախո, 16 քիլոմէտր հեռի գիւղ մըն է. Հին Կառկարանի Պէրօթն է ան. Բենիամինի ցեղին քաղաքներէն մին. (Յեռու. Թ. 17): Այս գիւղին մօտ, Ռամայի և Բեթելի մէջ, Դերօլբա մարգարէութիւն կը գտատէր Իսրայէլի ժողովուրդը (Դատ. Գ. 4): Մարինոս կը կարծէ թէ («Պատմ. Ս. երկրի», հայ. թարգմ. Ա. հոր. էջ 395) էլ-Պիրէհ գիւղը Մաքման է, որ տարբեր գիւղ մըն է, դէպի արեւելք: Ըստ իր աստութեան, Հերանիմոս կը յիշատակէ զայն իր «Տեղիք Երբայեցոց», անուամբ գրքին մէջ, իբր մեծ գիւղաքաղաք մը: Այժմ էլ-Պիրէհ հազար բնակչօք գիւղ մընէ, և շինուած ժայռոտ բլուրի մը գագաթը, որուն ստորոտը կը գտնուի ճանապարհին մօտիկ, առատահոտ աղբիւր մը՝ որուն վրայ կառուցուած է մզկիթ մը:

Բայց էլ-Պիրէհ պատմական աւելի մեծ հռչակ մը ստացած է այն աւանդութեան համաձայն, թէ ան եղած է այն տեղը, ուր Ս. Կոյսը կը կարծէր թէ Յիսուս մանուկը, Չատկի տօնը երուսաղէմի մէջ կատարելէ յետոյ, ուրիշ ուղեկիցներուն հետ մեկնած էր. հո՞ն ծանօթներուն և զբացիներուն մէջ փնտռուեցաւ ան, բայց չգտ-